

Օ Ր Ե Ր

Օրեն անդարձ, խոսքմնադրուժ նամբորդներ են,
Ռոսի նըման Տէրիլիսներու բոկոս անձայն,
Ժամանակի անծայր նամբէն կ'անցնին կ'երպան:

Զեռներուն մէջն իրենց ունին քագ ու աստից,
Եւ ըլրբներուն՝ խմասութիւն, վիշ ու ծիծաղ,
Մեծ իզներու անոնք աներգ մեռելարաղ:

Ոչինչ մընաց: Անցեալի դօւնն է յաւէս փակ:
Եւ մանկութիւնս նեռու պարտէզ կախարդական . . .
Մեկնող օրեր խարեցին զիս ու ես չեկան:

Բայց կ'ըսպասեմ ես տակաւին իրենց նամբուն:
Ընդունելու խոսումն անոյց որ կ'ուշանայ,
Մինչ երկիրիք կ'ըլլայ օրուան դագաղն անհուն:

Ե Վ Ի Վ Ա Ր Դ

ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՏՔԸ

ՖԱՇԻԶՄԸ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆ

(Շար. Դեկտեմբերի թիւն, 1939).

Ֆաշիզմը կը դատապարտէ նաև Մարքսիզմի դասակարգային պայքարը. «Ոչ թէ երկու դասակարգեր կան, այլ անթիւ. մենք կը պատկանինք զանազան խումբերու եւ դասերու. հետեւաբար այլանդակ պիտի ըլւար ամբողջ կեանքն ու աշխարհը մեկնել երբեմ յաւիտենական պայքարը ընդ մէջ եր-

կու իրերամարտ դասակարգերու». ընկերութեան ֆաշիստ ըմբռնումը ընկերութեան մէջ կը տեսնէ ամբողջութիւն մը անթիւ անհամար դասերու, արժէքներու նույն բարպետութեան մը մէջ դասաւորուած, որ կը կազմէ անոր միութիւնը. արժէքներու այս նույնիրապետութիւնը կայուն չէ, այլ ուժական, որ կը թելազրէ անհատին իբրև իր տարերուն մէջ «փոխուող արիստոկրատիայի» անդամ մագլցիւ այդ նույնիրապետութեան բարձունքը. անհատական նախաձեռնութիւնը և ճիզը առածիր արժէքունին ֆաշիստ մտածումն մէջ:

Ֆաշիզմը հակառակ է նահեւ խալաղապաշտութեան (pacifisme), որ կ'ուրանայ պայքարը, մինչ ֆաշիստ ըմբռնումով «պատերազմն է որ բոլոր մարզկային ուժերը կը հանէ բարձրագոյն լարումի և ազնուականութեան դրույմ կը զարնէ այն ժողովուրդներու ճակտին որոնք քաջութիւնը կ'ունե-

նան գիմագրաւելու գայն»։ հետեւաբար իտալ-հապեշական պատերազմը՝ պատահական գէպք մը չէր, այլ սկզբունքի մը կերարկումը և անհրաժեշտ իրացումը՝ հերոսական գաղափարական կեանքի մը որ կը քարոզուի նոր սերունդին 15 տարիէ ի վեր։ Ֆաշիզմը, չի հաւատար ո՛չ կարելիութեան և ոչ ալ օգտակարութիւնը մնայուն խաղաղութեան։ ան տեսակ մը փորձութիւն է ֆաշիզմի համար, որ մողովուրդներէն կը գողնայ իրենց բարոյական կորովին ուժգնութիւնը։

Ֆաշիստ գաստիարակութիւնը՝ պայքարի գպրոց մըն է։ «Պայքարի մէջ միայն անհատը կ'ազնուանայ եւ կը սրբանայ եւ կը բարձրանայ գաղափարական հերոսութեան եւ սրբութեան, որոնց կը հաւատայ ֆաշիզմը։ որովհետեւ ո՛չ Ընկերվարութիւնը, ո՛չ ալ Ռամկավարութիւնը կարող են այսպիսի գաղափարականի մը։ այս պատճառաւ անոնց ժամանակը անցած է, անոնք պատմութեան կը պատկանին։ որովհետեւ առաջինին նիւթապաշտութիւնը, և երկրորդին՝ անպատճանատու հաւաքականութիւնը, եւ «յաւիտենական յառաջդիմութեան երազը» սիրուն սուտեր են միայն։ Ռամկավարութիւն կարելի է միայն ֆաշիստ ըմբռանումով, իրեւ կազմակերպուած, կեդրոնացած եւ հեղինակութիւն ստացած ռամկավարութիւն։ իրաւունքներու ռամկավարութիւն հաւասարութիւն չի նշանակեր, ոչ ալ տնտեսական այլանգակ միակերպութիւն։ Ֆաշիզմը հակառակ ըլլալով Ընկերվարութեան և Կոմիւնիզմի՝ կը ճանչնայ անձնական ստացուածքը, անհատական նախաձեռնութիւնը եւ լայն տեղ կուտայ անոնց իր հաւաքական գրութեան մէջ։ «Ֆաշիզմը կը հաւատայ սրբութեան և հերոսութեան, ու այն ակտուերուն որոնք տնտեսական ու է շարժառիթ չունին, կ'ըսէ Մուսոլինի։ մերժելով պատմական նիւթապաշտութիւնը կ'ուրանանք գասակարգային պայքարը, իրեւեւ միջոց Ընկերային բարեկարգութեան։ չենք կընար ընդունիլ նիւթապաշտ երջանկութեան մը գաղափարը։ կը մերժենք հաւասարութիւն, բարօրութիւն, երջանկութիւն, որոնք մարդը անասուններու կը փոխեն, որոնք մէկ մտածում միայն կ'ունենան, ըլլալ գէր և կուշտ»։

Ֆաշիզմը կը կենայ, ըստ Մուսոլինիի,

իտէալական իրապաշտութեան վրայ, դասակարգերու համագործակցութեան, անհատական իրաւունքի, արժէքներու գասակարգութեան տեսակէտէ։ իրականացներու համար այս գաղափարաբանութիւնը, ֆաշիզմը որդեգրած է արմեսապետականութիւնը (corporatisme) իրը պետական հիմնարկ և մեթոս ապահովելու համար նաեւ ընկերացին խաղաղութիւնն ու համագործակցութիւնը։

Ընկերային այս արհեստապետականութիւնը անուղղակի կերպով կ'ազգէ եկեղեցին։ Տեսնելէ յետոյ ֆաշիստ գաղափարանութիւնը, այժմ քննենք անոր զիրքը Եկեղեցւոյ հանդէպ։ Ֆաշիզմի հականիւթապաշտ ընդհանուր ուղղութիւնը, իր գործոն և կառուցողական գաղափարապաշտութիւնը, ընկերային արդարութեան հիմքրուն վրայ նոր ընկերութեան մը կազմութեան իր ձգումը, և պատմական կրօնական աւանդութեան ու բարձրագոյն արժէքներու հանդէպ ցոյց տուած իր պատկառանքը, կրօնքի համար նպաստաւոր կիմայ ենթադրել կուտան։ Ֆաշիզմի պատրաստակամութիւնը՝ կարգապահութեան, պարտականութեան, նուիրումի, զոհողութեան, և իր ասպետական արհամարհանքը հանգստաւէտ, հաճոյապաշտ գաղքենի կենցաղին դէմ, գաղափարներ են՝ որոնք քրիստոնէական կրօնքի բարոյական ըրջանակին մէջ կ'իյնան։ Բայց, միւս կողմէ ֆաշիզմը կը քարոզէ ամրողջապաշտ պետութեան մը միքրոս որ չի կրնար ներդաշնակութիւն Աստուածային պատգամին հետ։ Ֆաշիզմի համար, Պետութենէ զուրս փրկութիւն չկայ։ իր կեցուածքը Եկեղեցւոյ և կրօնքին հանդէպ բարեկամական պատեհապատճենութիւն մըն է, որ Եկեղեցին կը նկատէ քաղաքական ազգակ մը, զոր Պետութիւնը պէտք է նկատի ունենայ։ 1934 Դեկտեմբեր 23ին Ֆիլարո-ի մէջ յօդուածով մը Մուսոլինի պարզեց իր կրօնական պատեհապաշտութեան տեսակէտերը, որոնք ցոյց կուտան իր Եկեղեցական քաղաքականութեան ուղղութիւնը։ Տուչէն պատմութենէն սորված էր թէ, Եկեղեցւոյ և Պետութեան միջև մղուածերկար պայքարէն, յաղթանակը մնացած էր միշտ Եկեղեցւոյ կողմը։ այս փորձառութիւնը ունենալով կ'ըսէր, «կրօնքին գէմ մղուած պայքարը՝ Անքննելիին Անջոշափելիին և Ողիին գէմ մղուած պայքար մըն է», մինչ

Պետութիւնը չունի գօրաւոր զէնքեր մահացու կերպով վիրաւորելու Եկեղեցին . նոյն իսկ Եկեղեցւոյ խաղաղ, կրաւորական զիմաղբութիւնը բաւական է վիճեցնելու պետական բոլոր հակա-Եկեղեցական ձեռնարկները :

Բայտ ֆաշիստ գաղափարաբանութեան Կրօնիք պէտք է ազատ մնայ իր սեպիական կալուածին, իր անձնական տանը մէջ . «Պետական Եկեղեցին մը գաղափարը երբեք չէ անցած իմ մտքէս» կ'ըսէ Մուսոլինի . ֆաշիզմը պարտականութիւն չունի միջամտելու կրօնական խնդիրներու . Պետութիւնը կրնայ անգիտանալ բոլոր Եկեղեցիները, ինչպէս է պարագան Միացեալ Նահանգներու և կամ որոշել իր յարաբերութիւնը Եկեղեցւոյ հետ մասնաւոր համաձայնութեամբ : Նախապէս Խտալիիան անգիտացաւ Կաթոլիկ Եկեղեցին . և Կոմս Քավուրի բանաձեւը Ազատ Արոռ ազատ Պետութեան մէջ, անբաւարար էր երկրի մը համար, որ առաւելութիւնը ունէր ըլլալու քրիստոնէական կրօնքի մէկ խոչըր ճիւղին կեդրունը : Իսկ ձիուլտութիւնի երկրաչափական բանաձեւն ալ որ Եկեղեցին և պետութեան յարաբերութիւնը կը նմանցնէր երկու զուգահեռական զիծերու, ընդունելուութիւն չգտաւ : Զախակողմեան կուսակցութիւնը իր հակա-կրօնական զիրքով ստեղծեց աններողամիտ կացութիւն մը . այս ամէնքը լուծումի մը յանդեցան ֆաշիստ Պետութեան օրով Լազերանի գաշնազրութեամբ 1929 Փետրուար 11ին . Կաթոլիկ Եկեղեցւոյ կողմէ ստորագրեց Կարտինալ Գասպարի, իսկ Ֆաշիստ Պետութեան կողմէ՝ Վարչապետը՝ Մուսոլինին : Մուսոլինի անով ճանչցաւ Եկեղեցւոյ գերազահութիւնը կրօնական հարցերու մէջ, և նոյն գերազահութիւնը վերապահեց Պետութեան համար ալ, բոլոր պետական, երկրաւոր խնդիրներում . «ոչ մէկ կառավարութիւն աւելի ամրողջապաշտ է կամ հեղինակաւոր որքան ֆաշիստ Պետութիւնը . ոչ մէկ պետութիւն աւելի նախանձախնդիր է քան ան՝ պաշտպանելու պետական ամենակարողութիւնը և գիրքը . բայց ճիշդ այս պատճառաւ ֆաշիզմը պիտի խուսափի միջամուխ ըլլալէ կրօնական հարցերու » . Ֆաշիստ պետութիւնը Բացարձակն է, իրքեւ արտայայտութիւնը Ոգիին որ կը վերանցէ նոյն իսկ Ազգի մը հաւաքական զիտակցութիւնը .

քանի որ Պետութիւնը Բացարձակն է, ան՝ կրօնական և բնականցական նկարագիր մը ունի . «Թաշխստ Պետութիւնը, կ'ըսէ Մուսոլինի, աստուած արանութիւն չունի, բայց ունի բարոյական . կրօնքը ֆաշիստ լմբրունումի մէջ Ոգիին մէկ ուրիշ մարմառութիւնն է, հետեւաբար, կրօնքը ոչ միայն պէտք է յարգուի, այլ նաեւ պահուի ու պաշտպանուի . ֆաշիզմը նոր կուռք, նոր աստուած չէ ստեղծած, ինչպէս ըրաւ Ռուպէսրիէր քոնվանսոնի սրահին մէջ, ոչ ալ Աստուծոյ զգացումը կը վռնտէ մարդոց սիրտերէն, ինչպէս կ'ընէ պոլչեւիզմը . ֆաշիզմը յարգանք ունի հաւասարապէս բոլոր ճգնացներուն, միստիկներուն, սուրբերուն, հերոսներուն, իմաստասէրներուն, խորհուներուն և պարզ ժողովուրդէն հասկցուած ու պաշտուած Աստուծոյ հանդէպուն Եւ քանի որ Խտալացի ժողովուրդին մեծամասնութիւնը կը պատկանի Կաթոլիկ դաւանանքին, ֆաշիզմը՝ Կաթոլիկ Եկեղեցւոյ կուտայ առանձնաշնորհեալ գիրք մը իր գաղափարաբանութեան և իր Եկեղեցական օրէնսդրական քաղաքականութեան մէջ : «Հոռովմի հարցը որ 1870էն լիւէր ծանր մղձաւանջի մատնած էր Կաթոլիկ Եկեղեցին, և խտալական նորակազմ պետութեան կողին մըխուսած փուշ մըն էր, երկար մաքառութիւնը յետոյ այսպիսի բնական լուծում մը կը գտնէր Ֆաշիստ Պետութեան և Կաթոլիկ Եկեղեցւոյ պետերուն իմաստուն և շրջանայեաց քաղաքականութեամբ :

ՆԱՅԻՉ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆ

Հիթլէր երբ 1933 Յունուարին՝ Պետութեան գլուխ անցաւ և Գերմանիոյ նոր ողի մը տուաւ, առաջին բոպէէն Գերմանիա հասկցաւ թէ ճակատագիրը Ազգի մը զուուը գուրսէն չի բախտի, այլ իր ներքին հնթագիտակցութեան մէջ պահուած ուժէն : Նըկարագիտիրը՝ բախտի ողին է մարդուն համար . Հիթլէր այս ճշմարտութիւնը զամեց գերման ազգի հոգիին մէջ իրրե մողական բանաձեւ . ժողովուրդին սորվեցուց, ինչպէս Շիլլէր իր Wallensteinի մէջ՝ իրքեւ ուսուցիչը էնէրժիի և ինքնազմանութեան թէ՝ ճակատագրին աստերը պէտք է փնտութին ոչ թէ գուրս՝ խաւար երկինքի մը մէջ, այլ

իր իսկ կուրծքին տակ. այս ճշմարտութեան կախարդիչ միակերպ կրկնումով, յառահաւատած ժողովաւրդի մը մէջ արթնցոց ազգային նոր գլուխութիւն, նոր հաւատք, յոյս ու կամք և լիցուց զայն, թերես դերման պատմութեան մէջ առաջին անդամ ըլլալով՝ իրական քաղաքական կիրքով մը:

Նոր և երիտասարդ սերունդի մտքին մէջ պետական նոր գարշաճեւ մը մարմին առաւ, պատրաստ պատանեկան բոլոր բարի ու չար հակումներու. Ազգը մտաւ մէծ քաղաքական արկած ախնդրութեան մը մէջ իրականացնելով ազգային միութիւն մը ուրուն պատրաստ էր արդէն ժողովուրդը 1871 վերսալի գաշինքէն իվեր, և կոտրելով, ըստ նացի յաւակնութեան, մնկուսացման, թշնամութեան երկաթէ շղթան, զոր յաղթական երկիրներ Գիրմանիոյ վիզը անցուցած էին, ոտքի կանգնեցաւ շղթայուած Գերմանիան:

Այս մէծ քաղաքական գաղափարականը պայքարի մտաւ զանազան ճակատներու վրայ. երեք ուժեր, պաշտօնապէս հասարակաց թշնամի յայտարարուեցան. կոմիւնիզմը, ազատականուրիւն (Libéralisme), և նրեան(*). Նոր Պետութիւնը վճռապէս հակա-մարքսեան, հակա-ազատական, և հակա-սեմական է: Հիթլէրի պետութեան այս «հակա» նկարագիրը մէկն բռնկեցոց քաղաքական կիրքերու վառնգաւոր կրակը. Նոր Պետութիւնը ուրացաւ պատմութեան մէջ երեցած ճշմարտութիւններու յարարեականութիւնը, և յայտարարեց ազգային նոր գաղափարականի մը բացարձակացեալութիւնը, նոր Պետութիւն նոր տիպի մարդ, և նոր կրօնք մը ստեղծելով:

Նոր Պետութեան հակա-մարքսեան և հակա-պոլիտիկան նկարագիրը շիշտուած է ո՞չ միայն Ազգ. Բնկերվարութեան՝ իր հակառակորդ Բնկերվարական և կոմիւնիստ կուսակցութիւններու երկրէն զուրս վարելու յաճախակի արտայալած փափաքին,

(*) Այս յօդուածը գրուած ըլլալով նախ քան ներկայ պատերազմի յայտարարութիւնը, նացիւնի կը մօտենայ այն տառեալներով որոնցմով ան կը ներկայանար, զեթ հանրութեան. Արդի պատերազմը ինչպէս յայտնի է, բաւական կետերու մէջ եկաւ փոխելու յօդուածին մէջ արտայալած գաղափարները:

Պոլչեւիլմի հետ մզած դիւանագիտական պայքարին և նախիկին վայմարեան Հանրապետութեան դատապարտութեան մէջ, այս նաև, տեսականորեն, ազգայնական ընկերվարութիւնը մը հակագրելուն մէջ՝ մարքսեան ընկերվարութեան, մերժելով Պոլչեւիլմի նիւթապաշտութիւնը և անոր հակագրելով գաղափարապաշտ իրապաշտութիւն մը, զանակարգային պայքարին և աշխատաւուրութեան՝ իրաւունքներու հաւասարութեան և արժէքներու բնական նույիրապետութեան վրայ հիմնուած ընկերութիւն մը:

Հիթլէր Ազգ. Բնկերվարութեան պատմական նշանակութիւնը ակասաւ անոր կեցրոնական և Սրբամեան եւրոպան Պոլչեւիլմի ներխուսուժումն ազատելու կոչումին և գերին մէջ. որովհետև Շ-Ց տարի առաջ, կեցրոնական եւրոպան՝ Կոմիւնիզմի, Մարքսիզմի եւ բանատիրութեան միջեւ նախընտրութիւնը մը ընկելու յուստահատ ճգնաժամին մէջն էր, և Հիթլէրէն առաջ, Գերմանիոյ մէջ կոմիւնիզմը զրեթէ կացութեան տէր գանհանալու վրայ էր. մինչ Հիթլէրի գործի զլուխ անցնելէ ետք Պոլչեւիլմը ոչ միայն ոճիր մը նկարուեցաւ, այլ նաև ուսորկայ զարձաւ անինայ յարձակումի մամուլով, կրթութեամբ եւ բրորականութիւն 1936 Մարտ 7ին, Հիթլէր Ռայխիսթակի առջև Առիբեթ գրութիւնը ոչ միայն բաղականի թեմանի մը, «թշնամին՝ վերանցական աշխարհի»: «Պոլչեւիլմները վԱստուած գահազրկեցին», Եկեղեցիներն ու կրօնքները խարսակեցին, իրենց հոփն հակայ աշխարհ մը ամայացուցին, ու թշուառ, երկրաւոր գոյութիւն մը ընկունեցին իբր միակ իրականութիւնը մարզունու: Ազգ. Բնկերվարութեան քրիստոնեայ ոզեկանութեան գրութիւնը, ըստ նացի գաղափարարանութեան, միակ պատաւարն է առաջք երեկի պաշտուածներէն որոշ բաներ: Ռամկազմարութիւնը եղած առնելու պոլչեւիլմի նիւթապաշտութեան:

Ազգ. Բնկերվարական Պետութեան հակա-պատաւական ձկտումը՝ դատապարտութիւնն է այժմու իշխողներու՝ անցեալի իշխողներուն դէմ և մահաւանդ Վայմարեան Հանրապետութեան: Եեղափոխութիւն մը պէտք է այրէ երեկի պաշտուածներէն որոշ բաներ: Ռամկազմարութիւնը եղած առնելու պոլչեւիլմի նիւթապաշտութեան մը, նոյն

իսկ միապետական երկիրներու համար . Հիթւլի ալ կ'ընդունի թէ իր Պետութիւնը սամակավարակոն մասնաւոր գուշչածեւ մըն է , բայց իրականին մէջ , Գերմանիոյ համար՝ ֆրանսական Յեղափոխութեան վախճանը , որ ռամկավարական սկզբունքներու աւանդութիւնը ժառանգ եւրոպական ցամաքամասի ժառանգութիւններուն ։ Բայ նացի գաղափարախօսներու , Եւրոպական ցամաքամասի պետական Բարլամէնթարիզմի պատմութիւնը ցոյց տուած է թէ ռամկավարութիւնը Եւրոպայի ժողովուրդներուն համար վանդաւոր քաղաքական թոյն մըն է : Հո՞ն ուր ռամկավարական ազատութիւնը , անհատին իրաւունքները , ուժի կամեցողութիւնը , կ'ըսէ Նացի գաղափարաբանութիւնը , չեն զսպուած բարձրագոյն բարոյականութեամբ մը , ծառայելու պատրաստականութեամբ , քաղաքական հասունութեամբ և պատախանաւութեամբ , ընդհանուրին համար ըմբռնուած տեսիլքով մը , հո՞ն ռամկավարութիւնը , աղէտք մըն է զանգուածին համար ։ Սրդի Բարլամէնթարիզմը ժամանակ եւ գրամ կը վատնէ եւ չարաչար կը գործածէ անհատական պատութիւնը խօսքի ու գործի մէջ . Ռամկակավարութիւնը , կ'ըսէն , Նացիները , կը ծառայէ աւելի քաղաքական շահերու քան գաղափարներու և սկզբունքներու ։ Սրդի բարլամէնթները , կ'ըսէ Հիթլէր , լեցուն են խօսքով ու գաղափարներով . անոնք կը բնան խօսիլ , ճառել , բայց ոչ գործել . մինչ կացութիւնը աւելի քան երեք գործ կը պահանջէ » . ուստի առիթը եղական է մարդու մը համար որ մտածող չէ , ոչ ալ « բրոֆէսիոնէլ » քաղաքագէտ մը , կոմ փայլուն հանճար մը ու նուրբ զիւանազէտ մը , այլ առաջնորդ ծնած մարդ մը , ժողովուրդի խորունկ բնազդուներուն ցուցիչը . ուրիշ խօսքով՝ կերոս մը՝ որ կամք ունի գործելու , կուելու և միլիոններու հաց բաշխելու :

Ռամկավարութիւնը , կ'ըսէ Նացի գաղափարաբանութիւնը , տեսականորէն , կը պաշտպանէ անհատին իրաւունքը և նախաձեռնութիւնը , բայց գործնականին մէջ անհատին կուտայ անոր արժէքին անհամապատասխան տեղ մը և զայն կը խեղդէ զանգուած-գոյութեան և հաւասարապաշտ գաղափարաբանութեան մը մէջ . մինչ Գերման Աղդ . Ընկերվարութիւնը եղական տեղ

մը կուտայ՝ Երկրի մը զաւկին զահելու ինքնութիւնը , իր քաջաւթիւնը , կեանքը , խօստացեալ երկրի մը վերականգնութիւնը զործին մէջ , ուր իր վերածնած ցեղը պիտի ապրէր ազատ և հպարտ : Բայ այսմ Ազատական Ռամկավարութիւնը նկատուած է , իմացապատճեան գումարութիւնը սերունդիկ մը անկարութիւնը , քաղաքական և կրօնական մարզերու մէջ և նախարդ սերունդին ժառանգ ինկերային մեղք մը :

Հակա-Ռեմականութիւնն ալ , Աղդ . Ընկերվարութեան հանգանակին գլխաւոր կէտարէն մին է . Հիթլէրի ստեղծումը չէ ան . հակասեմականութեան խորունկ արմատները կը գտնուին ոչ այնքան մարդու մը անձնական « կոմպլէքս » ին մէջ , որքան փիզիքական և բնազանցական հակամարտութեանը (antagonism) մէջ ցեղերու որոնց ազգային ինքնազիստակցութիւնը չէ յաղթահարուած իրապէս ոչ տիեզերականութիւնը (universalisime) և ոչ ալ ազատական մարդասիրութեամբ մը : Այդ հակամարտութիւնը և միտիկ ատելութիւնը Հիթլէր մասամբ իրականացուց անձնական հակարութեամբ եւ մասամբ հրեայ տարրին գերիշխան դիրքին պատճառաւ , զոր ան ապահոված էր իրեն , իր ազգեցութեամբ , մշակոյթով , իմացականութեամբ , անտեսական անկախութեամբ , նախկին Վայմարեան Հանրապետութիւնն արով . գիրք մը՝ որ բոլորովին անհամապատասխան էր ըստ նացիներու , հրեալ բնակչութեան քանակին , բաղզատած գերման ազգարնակցութեան թիւին : Հրեան այսպէս թշնամի կը յայտարարէր և անոր ճնշումն ու հալած անքը աղգային պարտականութիւն :

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏ

(Նարունակելի)

ՀԱՄԱՏՔԻ ԵՒ ՄԱՍՄԱՆ ՑՈԼՔԵՐ

Գրիստոնեութեան նետապերած նայատեղ միայն բնականական նեմառտորին մը կամ կրօնական խորհուրդ մը չէ , այլ նաև գործնական կեանիք բարոյական վիճակ մը : Այս պատճառաւ Աւետարանը որին վարդապետական գրուած մը՝ նոյնիւ ու թեեւ նաև տեիլ նոյնիւ՝ ուսուցաւմի զիրք մը , նոյնիւ իրուրեան մատեան մին է , որ կը ցուցի մեզի քէ որոնի են այն միջոցները կամ պարանոները , որոնց զործադրութեամբ պիտի կարեանք Աստուծոյ կամբին համաձայն կեանք մը ունենալ :